

# ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ



ԱնՕթ է մեր ընթերցողաց՝ անդդիացի հայագէտն Գոնիբերի, ուսուցիչ ի համալսարանին Աքսֆորտի, որ իր ուսումնասէր տիկնոջ հետ երկրորդ ուղեւորութիւն մը կ'ընէ արդ ի հայրենիս մեր, բանասիրական տեսակիրտիւ: Մեծ սէր և եռանդն ունենալով հայկական հին լեզուի, և անով մինչև հիմայ պահպանուած և առ մեզ հասած մատենագրական գանձուց, քանի մի տարիէ ի վեր անոնց պարապումն և ուսումնասիրութիւնն իրեն մասնագիտութիւն ըրած է, և արդէն այլ և այլ հրատարակութիւնք ըրած, որովք ինչպէս արևելեան ուրիշ հին լեզուաց, հայկականիս մէջ ալ ունեցած հմտութիւնը յայտնի կ'երևնայ:

Կը զբաղի հիմայ Պղատոնի, Արիստոտելի, Փիլոնի և աւետարանաց հայ թարգմանութեանց համեմատական քննադատութեամբ, բազդատելով ընդ յունին. և իրեն նախընթաց ուրիշ հայագէտ եւրոպացի և ազգային բանասիրաց հետ, որ մեր հին թարգմանութիւնքն ուսումնասիրեր և յարգեր են, իրուամբ կը պրանչանայ անոնց վրայ: և այնչափ աւելի մեծարելի կը գտնէ, որչափ մերձաւորք են զանոնք արտագրող հեղինակաց ժամանակին: Իր հետազոտութեանց մէջ աւելի հեշտեաւ և արգասեզք յաջողելու համար՝ փափաքեցաւ որ Պղատոնի Օրէնագրութեանց գիրքը տպագրութեամբ հրատարակուի մեր մատենադարանին մէջ գտնուած միակ գրչագիր օրինակին վրայէն, օժանդակելով նաև մասամբ հրատարակութեան ծախուց: Նոյն առաջարկութիւնն և օգնութիւնն ըրաւ նաև Փիլոնի դեռ եւս անտիպ երկասիրութեանց

համար, և որ առաջիկայ տարւոյն մէջ տպագրութեան լոյս կը տեսնեն. Օրինակ գրոց վրայ ըրած բաղդատական տեսութիւնք արդէն պատրաստ են, և քիչ ատենէն յունականին հետ կը հրատարակուին:

Հրատարակուելու վրայ են նաև Արիստոտելի Մտորոզոչքիւնք, որոց թարգմանութիւնն ի հայ Դաւթի Մնյալթի կ'ընծայուի ի մեր մատենագրութեան: Արդէն տպագրուած է առ մեզ այդ գիրք, ի կարգի մատենագրութեանց Նախնեաց. բայց պակասաւոր օրինակաց վրայ, որով տեղ տեղ ամբողջ գրուիք և հատուածք թերի կը մնան. և զորս կ'ամբողջացընեն ի մատենագարանս Էջմիածնի և Երուսաղեմի մեր տպագրութենէն հոգը յայտնուած գրչագիրք: Գոնիբի 1888 ին ուղեւորութիւն մը ըրաւ ի Պոլիս, յԵրուսաղէմ, ի Թիֆլիզ և յԷջմիածին. և հետեալ տարին նաև ի Հնդկիս. և բանասէր բարեկամաց և միաբանից միջնորդութեամբ յաջողեցաւ այդ տպագրին պակասն լրացընել ուրիշ յընտրելագոյն գրչագրաց: Ու երբ կը պատրաստուէր հրատարակութեան տալ իր աշխատասիրութիւնը, իմացաւ մեզնէ և յայլոց, և ստուգեց անձամբ թէ ի փաւիա իտալիոյ աւելի հին և ընտիր գրչագիր մը կայ ի հասարակաց մատենագարանի: Այդ նշանաւոր ձեռագրի յայտնութիւնը բոլորովին յեղաշրջեց գործը. թողլով միտ ձեռագրաց համեմատութիւնն, որոշեց այդ պատուական ձեռագիրն, որ հինգերորդ դարու արժէք ունի, թէ և հաւանօրէն երկոտասաներորդ դարուն գրուած, ամբողջովին առանց մի կէտ անգամ փոփոխելու տպագրել:

Մեր աչքին դիմաց են քանի մի թերթք այս հրատարակուելու վրայ եղող երկասիրութենէն: Նախընթաց հմտական բաղդատութիւններէ հոգը ընդ այլ և այլ գրչագիրս և ընդ յոյն բնագրի և տպագրաց, երկրորդ Յաւելուած մը (Appendix II) կը գնէ, յորում նաև հայկական բնագիրն (Armenian text) ըստ գրչագրին փաւիոյ ի ստորեւս իջիցն յաւելլով ուրիշ ձեռագրաց կամ տպագրաց տարբերութիւնքն: Ասոնց մէջ առաջին է, յետ փաւիականի,

- B. Երուսաղեմի մատենագարանին գրչ. թիւ 1291.
- C. Միւս այլ գրչագիր նոյն մատենագարանին. թիւ 401.
- D. Գրչագիր ֆարիզեան մատենագարանին. թիւ հայ գրչ. 95.
- E. Նոյն մատենագարանին ուրիշ գրչագիր մը. թիւ 106.
- V. Տպագիրն վենետկոյ ի Ս. Ղապար, յամի 1833.
- W. Գրչագիրք վենետկոյ, որոց տարբերութիւնք նշանակուած են ի նոյն տպագրի:
- M. Ներածութիւն Պորփիւրի, տպագր. ի Մագրաս Հնդկաց: Արձագանգ, որոյ աշխատակցաց մին, ուսուցիչն Քարամեան,

տեսակցութիւն մը ունեցած է Գոնիպիւրի հետ ի վերջին ուղեւորութեանն ի կովկաս, կը յաւելու. «Յարգելի գիտնականը յառաջառնում (փառայի) ձեռագրի առանձնայատկութիւնները կամենում է կարծօրէն բացատրել. իսկ կէտադրութեան վերաբերութեամբ ցոյց տալ յունարէնի հետ ունեցած ազգակցութիւնը » :

Մենք յառաջաբանը գեռ տեսած չենք. բայց կը համարինք թէ անգղիացի հմուտ ուսուցչապետին իր տպագրին մէջ գործածած կէտադրութիւնը կրնայ դժուարացնել զնթերցումն, կամ գէթ զիմացուած իմաստիցն. մանաւանդ զի համոզուած ենք թէ գրչագրի մը հրատարակութիւնը՝ նմանահանութիւն չէ, երբ այդ վախճանը չունենայ. և ուր գրիչը վրիպած է յայտնապէս, ինչպէս կրնայ հանդիպել, պէտք է ուղղել այդ ակամայ սխալը, բաւական սեպելով, ի հաւատարմութեան չպակսելու համար, ի ստորեւ իջիցն նշանակել ի բնագրին ուղղուած գրչագրին սխալ ընթերցուածը :

Այսչափ առ այժմ Արիստոտելի գրոց վրայ: Անցնինք Գոնիպիւրի ուրիշ նոր երկասիրութիւն մ'ալ ծանուցանել ընթերցողաց :

Անգղիական բանասիրական թերթի մը մէջ Upon Philo's text մակագիրը կրող ուսումնասիրութիւն մ'ալ քիչ ատենէն լոյս կը տեսնէ, որ նկատմամբ մեր մատենագրութեան իր մասնաւոր կարևորութիւնն ունի :

Փիլոն, ինչպէս յայտնի է, պղատոնական հրէայ իմաստասէր մ'է, քրիստոնէութեան առաջին դարուն մէջ ապրող ու մատենագրող: Իր գրուածոց մէջ, որ բազմաթիւք են և մեծարգոյ, յաճախ վկայութիւնք մէջ բերուած են ի սուրբ Գրոց ըստ եօթանասնից: Այս վկայութիւնք անով մանաւանդ առաւելագոյն մտադրութեան արժանաւորք են, որովհետեւ թէ հնագոյնք են ժամանակաւ, և մերձաւորք եօթանասուն թարգմանչաց, և թէ բազմաթիւք: Երկու առանձնայատկութիւնք, որ միանգամայն այնչափ հեշտեալ չեն հանդիպիր: Բայց կան նաև պատճառք՝ որոնց համար մեծ զգուշութեամբ արժան է վարուիլ յընդունել կամ ոչ՝ այսպիսի վկայութեանց հաւատարմութիւնն և ստուգութիւն. որովհետեւ առ մատենագիրս՝ ի սրբազան մատենից առնուած վկայութիւնք կրնան այլայլութիւն կամ փոփոխութիւն կրել՝ երբ միայն յիշողականին վստահութեամբ մէջ բերուին, կամ ոչ այնչափ մտադրութեամբ. և այս դիւրաւ կրնար հանդիպել, մինչ բնագիրք այնչափ գիւրամերձ չէին և ոչ այնչափ հեշտեալ ստանալիք: Մերթեւ հեղինակը՝ ըստ կամս կը կրճատէ կամ կը յաւելու ի բանս բնագրին, ինչպէս իր առաջարկեալ նիւթին յարմար ու պատշաճ գտնէ. և ի հարկէ այն առթիւն՝ ճշդութեամբ չեն կրնար համաձայնիլ ընդ բնագրին :

Փիլոնի գրոց հայկական հին թարգմանութիւնք, ի հինգերորդ դարու եղած, յորում և աստուածաշունչ գիրք, մեծ նիւթ կը մատակարարեն բանասիրական քննադատութեանց, սուրբ Գրոց ճիշդ ընթերցուածն փնտռելու, ուր որ ի գրչաց անհմտութեամբ կամ անմտադրութեամբ տարբերութիւնք կամ անհամաձայնութիւնք կրնան նկատուիլ :

Այդ եղած է Գոնիբիբի նպատակը, մեր հիմայ յիշած բանասիրական յօդուածին մէջ, քաղելով ի գրոցն « որ ի Լինելութեան (Ծննդոց) և յԵլսն խնդրոց և լուծմանց », և որ առ այժմ ընտիր և բազմահմուտ ճաշակ մ'է ընդարձակագոյն երկասիրութեանն որով կը զբաղի՝ բանիրուն և ուսումնական բարեկամ անգղիացի ուսուցչի մը հետ \*.

\* Նոյն բանասիր ուսուցչի ասուոյն մէջ (տգոս. 24) առ մեզ կը գրէր...

« Ce que vous interessera encore de plus, c'est le livre de Paul Wentland, (Berlin, G. Reimer, 1891) qui s'appelle « Neu entdeckte Fragment a Philos ». Il constate qu'une centaine de passages des « Quaestiones in Gen. et Exod. » sont conservées dans un Ms. de Procope à Munich. Ce Procope au 6<sup>me</sup> siècle à composé une *Catena* contenant ces morceaux, que cite Procopius en supprimant le nom de Philo. Cette *catena* de Procope n'est point éditée encore, mais Wentland imprime dans le livre susdit les pièces justificatives. Elles montrent comment est fidèle la traduction arménienne de ces *Quaestiones*, et comment l'Aucher à bien compris le sens de sa version. Sa traduction latine s'accorde toujours parfaitement et très-bien avec le grec ».

